

ՓՈԽԱԾԿ ԽՄԲԲՈՒԹՅԱԿԱՑՄԱՆ

ԵԿԵՂԵՑԻՈՅ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԻՈՅ

Ոչ մէկ ատեն մեր Եկեղեցին ունեցած է այն ախուր վիճակը որ այժմ ունի : Քրիստոնէութիւնը յայտնութիւնն է նոր կեանքի մը, ջանալու, զարգանալու, բարդաւաճելու և կատարելագործելու ինքնինքը : Իր գօրութիւնն ու յաղթանակները ան կը պարտի իր այս ընդունակութեանը : Գիտցած է միշտ հաշտ կենալ իրմէ առաջ զոյութիւն ունեցող լաւիմաց գիտութեան և իրմէ յետոյ ակսած մատասր շարժումներուն, իւրացնելով անոնց էական, ճիշդ և առողջ զիծերը, աւելորդ դարձնելով, այս կերպ, նոր ուղղութիւնները, ասպարէզին վրայ մնալով միակ յաղթականը : Այս աեսակչով Հայ Եկեղեցին զուցէ մինակն է Քրիստոնեայ Եկեղեցիներէն, որ հակառակ իր վրայ խուժած աղէտներուն, ոչ միայն բաժնած է ժամանակէն պատճառուած գառնութիւնները, այլ եղած է լուսամիտ և ճկուն տնտեսը, յարմարիլ կարենալու ժամանակի բերումներուն :

Միւս կողմէն ճիշդ է նոյնապէս որ ընդհանուր Քրիստոնեայ Եկեղեցին ալ, աւելի քան դար մըն է, կ'ապրի իր կրօնական ճղնաժամը : Այս կացութեան պատճառներէն զիխաւորը այն է, որ ժամանակի արևետներով մնացած է յաճախ կապուած պատմական որոշ շրջաններու : Դար մը առաջ կեանքին ներքին էութիւնը մարդուն և ընկերութեան փոխադարձ յարաբերութեան մէջն էր : Արդի մարդը ընդհակառակն կը ջանայ ամենամօտիկ յարաբերութիւններ ստեղծել տիեզերական կեանքին հետ : Ահա թէ ինչէն յառաջ կու զայ այն բուռն և տարերային ձգուումը արդի ընկերութեան, խսրակելու հինը, փոխարինելով զայն նորազոյն և ազատ մատծողութեան հետ : Քրիստոնէութեան առաջին օրերէն սկսեալ, դարերով Եկեղեցին իր դէմ ունեցաւ յոյնած և իր կարողութիւններուն այլևս կասկած ունեցող ընկերութիւն մը, որուն փափաքն էր կեանքի հաստատուն նեցուկ մը ունենալ, քան ազատ շարժման ասպարէզ, անդորրութիւն և խաղաղութիւն, բայց ոչ պայքար, ապահովութիւն և թեթեացում, առանց սեփական պատասխանատուութեան :

Հակառակ արդի ընկերութեան այս հակամէտ ձգտումներուն, անխախտ կը մնայ նորէն գանգուածներու հողիէն ներս քրիստոնէական զացումը, անզամ մը ևս ապացուցանելու թէ կեանքի բոլոր գրութիւններուն մէջ Եկեղեցին է նորէն ամենէն ուժեղը : Վասնդի առանց բարիի ձգտումին, յառաջդիմութեան և արդարութեան նպատակին, ճշմարտութեան յազիթանակին և նախախամռւթեան զաղափարին, ոչ մէկ մեծ և իրական բան կրնայ զոյաւրուիլ : Կասկած չկայ թէ զիտութենէն աւելի հաւատքն է եղած լիռներ տեղափոխողը և մարդ կային կեանքի հրաշագործ աւթիւնները զեկավարողը : Հաւատքն է նորէն, ինչպէս երկի այնպէս ալ այսօր, մարդկային ճակատազիրը կողմանցուցոյն ու լուսաւորողը : Երանաշնորհ մեր նախնիք զիտցած են զնարել անհրաժեշտ առերքը իրենց ժամանակին : Անոնք ըրած են իրենց կարելին, ճշմարտութիւնն ու ժամանակը իրարու հետ հաշտ պահելու :

Միւս կողմէ իրողութիւն է նոյնպէս, որ մեր Եկեղեցին իր գերին մէջ չեղաւ այս վերջի դարուն։ Այս իրողութեան անդրադարձողներէն շատեր իրենց յատուկ պատճառներ կը մատնանշեն։ Ումանք զայն կը վերազրեն իր գերին անատակ Եկեղեցւոյ պաշտօնէութեան, ուրիշներ՝ հաւատքէ պարապւած ըլլալու իրողութեան և տափալին ումանք, Եկեղեցւոյ պաշտօնէութեան ժամանակին հետ շընթանալու հակամութեան։ Սակայն վերջիշեալ հաստատումներուն մէջ չէ իրական, բայց յաճախ աննկատ պատճառը մեր ուրեհզութեան։ Մեղի երբեք չին պակսած ժամանակավրէպ երազողներ, պատեհապաշտներ և ժամանակի կանակէն նայող ծանծաղամիտներ։ Մեղի պակսած է կամենալու կորովը, իրականացնելու այն կարելիութիւնները որոնք կան մեր մէջ և Մեր պապերուն անձանօթ չէր կեանքը ընթանելու այս կերպը և մեր Եկեղեցին այս դրութեան կը պարտի իր մոտաւոր և հոգեկան յաղթանակները։

Այս ժտածումները մեղի կը բերեն տարիներէ ի վեր օրակարգի նիւթեղած, սակայն տակուին եղանակացութեան մը չյանդած Եկեղեցւոյ բարեկարգութեան, որ պահանջուած կարդուկաննէն տարբեր բան մը պէտք է նշանակէ անշուշտ։ Վասնզի երբ արդի ժամանակներու պէտքերը կը շեշտուին, լուսաւորեալ և յառաջադէմ դպղափարներու պահանջները մատնանիշ կ'ըլլան, հին ըմբռնումները այլևս անք ոււրարա կը նկատուին, բարեկարգութիւնը այս ըոլորին համազօր նշանակութիւն մը պէտք է արտայայտէ, որպէսզի համապատասխանէ մեր Եկեղեցւոյ մէջ զզալի կարծուած իրողութեան։

Բարեկարգութիւնը իբրև կրօնական և ընկերային շարժում, մեր մէջ քանից ընթացք առած է արդէն, եւ, ժ.և. և ժթ. գարերուն և որոշ իրազործումներ եղած են այս ուղղութեամբ։ Խսկ այն ինչ որ առնասարակ կը պահանջեն կարգ մը ազատամիտ նկատուած, բայց պատուելի խելք ունեցողները, ներքին և էական ըլլալէ աւելի արտաքին է, չըսելու համար արուեստական։ Վասնզի իրական բարեփոխութիւնը յեղափոխութիւն մը ըլլալէ առաջ եղափոխութիւն մը պարտի ըլլալ։ Հետեւարար դաւանաբանական նոր լուսաբանութիւններ, ծիսական կրօնակումներ, կուսակրօն հոգեկորականութեան նկատմամբ եղած կարգագրութիւններ, պահքի վերացման, աստուածաշտութեան լեզուի հարցեր կը մնան իրենք իրենց անարգասիք և ժամանակաւոր, եթէ շըբերեն այն տեսական յեղաշրջումը որ աւանդութիւն ունեցող և զիտակից հասարակութիւններունն է, ժամանակի հոսանքին հետ։

Հայ Եկեղեցին ճիշդ է թէ ժամանակի ընթացքին իրեն յատուկ օրէնսդրութիւն մը չէ ունեցած, սակայն աւանդութիւններ և զործադրութեամբ նուրիսականացած սովորութիւններ, դարերով կատարած են վարչական օրէնքի մը դերը, առաւել կամ նուազ չափերով։ Հայ Եկեղեցւոյ վարիչները այդ պակասին համար օգտուած են տիեզերական երեք ժողովներու կարգ մը գիրուներէն, առաքեալներու վերազրուած կանոններէն և ազգային Եկեղեցս կան ժողովներու մէջ նկատի առնուած որոշ հարցերու առընչութեամբ արուած որոշշումներէն։ Սակայն այսօր զանոնք իրարու քով բերելով կարելի չէ ամբողջապահ օրէնսդրութիւն մը կազմելու

Հայ ժողովուրդը այսօր կը գտնուի իրենց յատուկ վարչածեր ընդզրկած պետութիւններու սահմաններուն մէջ, և չի կրնար ունենալ կանոնազիր մը որ Սփիւրքի մէջ ցրուած հայ համայնքներուն համար կիրարկելի ըլլայ: Հետեաբար լաւագոյն է օգտազործել Օրթոտոքս Եկեղեցին մէջ ընդզրկուած ուղղութիւնը, իւրաքանչիւր պետութեան սահմաններուն մէջ գտնուող Հայոց համար տեղական պայմաններու յարմարող կանոնազրերու խմբազրութիւնը իւրացնել, պայմանով որ անոնք չհակասեն Հայ Եկեղեցւոյ աւանդութիւններուն և սկզբունքներուն:

Ոչ մէկ գիտակից Հայու համար զաղանիք է թէ Հայ ժողովուրդի ինքնութիւնն ու ճշմարտութիւնը իր Եկեղեցին մէջ կը մնայ բիւրեղացած: Այս հաստատութեան՝ զոր մեր պապերը քար առ քար կառուցին անցաւորին և յաւիտենականին ընդմէջն: Մեր կրօնական հաստատութիւնները թերացած են յաճախ զայն ճանչնալու, որպէսզի լքուէր, քանիուէր այն նմանութիւնը որ իւրաքանչիւր Հայուն է իր Եկեղեցիով: Ճշմարտութիւնն ու աւանդութիւնը և մեր ապրած ժամանակը պարտին հաշտեցուիլ իւրարու հետ, ընելու համար մեր կեանքը ամբողջ և իւրայատուկ, չկաղալու ոյերկուս հետու, ժամանակի և ճշմարտութեան նկատմամբ:

Քրիստոնէութիւնը բոլոր ժամանակներու կրօնն է, և Եկեղեցին անտեսը ճշմարտութեան և ժամանակին, բաւ է որ ան լրջամիտ կերպով կենայ անոնց նկատմամբ, տալու համար օգկայամերն կայսեր և զիստուծոյն Աստուծոյ: Կրօնական և ընկերային բարեկարգութիւնները զործն են տեսանողներու և հաւատքի մարդոց, ոչ թէ դժոններու և իմաստակներու, որոնք բան մը ընելու, նորութիւն մը բերելու սիրոյն, նոր օրէնքներ հաստատելու կը նկրտին, առանց լըրջօրէն անդրազանալու թէ ինչ բաններու պիտի կիրարկուին անոնք:

Հայ Եկեղեցին իր զոյութեան առերէն, եղաւ մին այն արմատներէն, որուն վրայ յետոյ պիտի բարձրանար քրիստոնէութեան հոկայ ծառը: Աս Աւետարանի ակէն առաւ իր կեանքին յոյզը, բոլոր միւս հին և մեծ Եկեղեցիներու կողքին: Անսոց հետ որդեղքեց և մշակեց քրիստոնէութեան հաւատքին հրամանակարդ սկզբունքները և եղաւ մին անոնցմէ, որոնք յաւէտ կտուչած մն ացին քրիստոնէական աստուածաբանութեան ճնազոյն այն վարդապետութիւններուն, զորս ընդհանուր Եկեղեցին մտածած ու բանաձեռած էր, երբ գեռ քիչ մը շատ մարդկօրէն մտածումներ չէին պղտորած իր ներքին կեանքը:

Ներկան անցեալին հետ կապող ամենէն ուժեղ զօղերէն մին եղած է մեր մէջ աւանդութիւնը, տեսակ մը համայնական յիշողութիւն, որ խառնուած, համաձառլուած ցեղային մտայնութեան, ազգային ողջ մտութիւնն է եղած այլևս մեզի համար և չուկէտը ապազայի մասին որոճացուած հայեցողութեան: «Որպէս աւանդեցին մեզ հարքն մեր»: Այս խօսքը անմաշ կաղապարն է եղած, որով կնքուած են մեր հաւատքին և ըմբռանումներուն վկայութիւնները բերող բոլոր վաւերագրերը:

Եկեղեցին իգրե Ս. Հոգիի ներգործութեան ներքե ընթացող Հաստատութիւն մը, անվթար պահպանել պարտի առաքելական և հայրապետահաստատ աւանդութիւնները, որպէսզի շդրժէ իր ինքնութեան և էութեան: Աւանդական

այս իրողութիւններու համաձայն, Հայ Եկեղեցին դարերով, ոզի ի բոխն, ջանացած է պահել իր միութիւնը Քրիստոսի հետ, իրքն նշան կատարելու թեսն և ներդաշնակութեան։ Հայ Եկեղեցւոյ բարեկարգութիւնը երկար առարիներու հարց է, երբ մեր օրերուն դարձեալ կ'արծարծուի։ Անհրաժեշտ է որ այս պահ բարգային նկատի առնուին հետեւալ հիմնական սկզբունքներն ու իրողութիւնները, իրքն քննարկման մեջնակէտ և ուղի։

Նախ բարեկարգութեան նիւշը հասկացողութիւնը։ Եկեղեցին շարունակական բարեկարգութեան ընթացքին մէջ է, ինքզինքը Քրիստոսի հաւատարիմ և ժողովուրդի կարիքներուն կենսունակ և օգտաշատ ընծայելու տեսակէտէն։ Վկայ՝ դարերու վրայ տարածուած ժողովներ, հայրապետական տնօրինութիւններ և ուրիշ բազմաթիւ ջանքեր։ Հետեւարար պէտք է խուսափիլ այն զաղագործէն, թէ մէկ անդամ փոփոխութիւն մոցնելով այս կամ այն ծիրին մէջ, Եկեղեցին բարեկարգուած կ'ըլլայ։

Երկրորդ, պէտք է առաջնարդուիլ Հայ Եկեղեցւոյ իւրայատուկ նկարագիրը անվթար պահելու սկզբունքն և ոչ թէ ներկայ ժամանակներու յարափոփոխի զոյավիճակներէն, ըմբռնութեանքն, հայեցակէտերէն և անմիջական կարիքներէն։ Այլապէս Եկեղեցւոյ հիմնական կտորոյցը, որ կռոււան է անոր հաւատքին, կը կորսուի, ինքն ալ իր կարգին դառնալով փոփոխութիւններու, յեղաշրջումներու առարկայ, այն աստիճան՝ որ վասա բերէ իր յաւիտենական ճշմարտութեան, աստուածադադիր բնոյթին և նկարազրին, զոյր դրունք ժժոփոխոց մի յաղթահարեցնեաւ ժողովուրդի ներկայ կեանքի կարիքներու նկատառումը կարեւոր է, բայց ոչ ինքնին բաւարար, մանաւանդ արդիական միջնուներու վասնազաւոր միտումներով։ Ոչ մէկ ատեն, աւելի քան այսօր, Հայ ժողովուրդը կարիքն ունի ամուր պահելու իր դարաւոր աւանդութիւնները։ Ուրիշ ազգերուն հետ բազդատութեան եզրեր պէտք չէ փնտուել, որովհեակ մեր ներկայ զոյավիճակը տարապայմանորէն դժուարին և վատանզալից դրութիւն մըն է, որուն պէտք չէ տապար զարնել մեր իսկ ձեռքբերովը։

Երրորդ, հարկ է ուժաւորել մեր Եկեղեցւոյ սպասարկութիւնը, արդիական եղանակներով, զորս այժմու աշխարհը իր անտեսական և թէքնիք կարեւիլութիւններով կ'ընծայէ մեզի, առանց խախտելու սակայն հիմերը մեր հոգեկան կառոյցին։ Այս է եղած Քրիստոսի աւետարանական ուսուցման ուղին, որուն հետեւած են մեր նախնիքը։ Մեր Եկեղեցին ատով կըսած է տոկալ ներքին և արտաքին բոլոր տեսակի հարուածներուն, մոլար ուղղութիւններուն և քանդիչ սպասնակիքներուն։

Այս նախադրեալներէն մեկնելով, անհրաժեշտ է Հայ Եկեղեցւոյ բարեկարգութիւնը ըմբռնել և քննարկել համատեսական հայեցակէտով և ոչ թէ բազմաթիւ հարցերէն վեր առնել մէկը կամ միւսը միայն և անոր լուսարձակին տակ դնել ամբողջ բարեկարգութիւնը, որուն զոյրութեան իրաւունքը մեր ժողովուրդի զերազոյն շահերուն պէտք է նայի, Հետեւարար նախ նկատի պէտք է առնել Լուսահողի Խորէն Ա. Մուրատբէկեան Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմէն յատուկ նոնդակով և անոր ընկերացող Ճեղկուցում առ պատրաստուածը, ուր յատակօրէն կը տեսնուի թէ շատ մը հարցեր առաջադրուած են

քննարկութեան համար, որոնցմէ մէկն է Հայ Եկեղեցւոյ հոգևորականութեան բարեկարգումի հարցը, կուսակրօնութեան ջերմեռանդ անդրադարձումով։ Հետեաբար սխալ պիտի ըլլար Հայ Եկեղեցւոյ բարեկարգութեան հարցին մէջ շեշտակի և այլամերժօրէն Կարենորութիւն ընծայել միայն կուսակրօնութիւն։ Այսպիսի մօտեցում մը նեղմիտ և անհատական արամագրութիւններու և սահմանափակ նկատումներու արդիւնք է, ուրիշ բան չըսելու համար։

Հարցը, հետեաբար, պէտք է դրուի առողջ հիմներու վրայ և հետեւել շրջագծին մէջ — ի՞նչ ընել, ի՞նչպէ՞ս ծրադրել որ հայ հոգևորականութիւնը քսաններորդ գարու այս պայմաններու տակ կարենայ արժեհորել իր առս քելութիւնը, կրօնական, կրթական, հոգուական, ծխական, վարչական, ազգային և ընկերային բնագաւառներուն մէջ։ Անհրաժեշտ է մանաւանդ մատնանշել այն պարագաները, որոնց մէջ կը նկատուին այսօրուան իսկական տկուրութիւններն ու թերութիւնները։ Ինչո՞ւ հայ հոգևորականը ներկայիս չի գտնուիր այն բարձր և զործոն գերակատարութեան մէջ, որուն կանչուած է իր կոչումով և հայ ժողովուրդի կեանքին մէջ դարաւոր աւանդութիւն և այժմէական կենսականութիւն ունեցող իր գերով։

Ներկայիս, զանազան պատճառներով, որոնցմէ ոմանք արուեստական են և ուռուցուած, ամբողջ շեշտը կը դրութեան (system) վրայ։ Այս դրութիւնը ինչպէ՞ս տոկաց դարերով և կը տոկայ այսօր ալ միւս Եկեղեցիներու, յատկապէս Արևելեան Աղղապատ Եկեղեցիներու մօտ, որոնց հաւատուցեալներու թիւը միլիոններու կը հասնի։ Ինչպէ՞ս իր գոյատեսան իրաւունքին մէջ կը մնայ Կաթողիկ մեծ Եկեղեցին, Կաթողիկ աշխարհին մէջ։ Երբ նայինք մեր շուրջը, մեր Եկեղեցւոյ աւանդութեան մօտիկ Եկեղեցիներուն, անոնց մէջ ցարդ ոչ մէկ փոփոխութիւն, բայց մանաւանդ տրամադրութիւն կայ փոփոխութեան։ Միայն Անկլիքան, Բողոքական Եկեղեցիներն են որ խախտած են այս դրութիւնը։ Եւ պէտք է հարցնել զիտական և առարկայական մօտեցումով, թէ ի՞նչ շահած է Բողոքականութիւնը իր այդ փոփոխութենէն։

Կուսակրօն կեանքի գժուարութիւնները շատ լայն տարողութիւններու հասած են ներկայիս, կ'ըսուի։ Ճիշդ է որոշ չափով։ Մտայնութիւննելը, ապրելու կերպերը, թոյլատու տրամադրութիւնները, վերաբերումներ են ստեղծած մարդոց կեանքին մէջ։ Բայց այս բոլորը պատճո՞ո պէտք է գառնան հիմնովին փոխելու դրութիւն մը, որ գարերու փորձը ունի իրեն իրեկ կոռւան։ Այժմու կեանքի կերպերը չեն կընար պատճառը ըլլալ սիստեմի փոփոխութեան, որովհետեւ սիստեմը ինք արդէն լայնօրէն բացած է դուռները ամուսնացեալ քահանայութեան առջև։ Անհեթեթ է բացատրութիւնը թէ այս հարցին քննարկումը չի միտիր կուսակրօնութիւնը լնջելու զաղափարին, այլ պարզապէս արտօնելու որ կուսակրօն վարդապատճներն ալ իրաւունք ունենան ամուսնանալու և շարունակելու իրենց քահանայութիւնը . . . Այսպէս պարզ կերպվ դրուած հարցը ունի ասկայն իր բնական և վտանգալից հետեանքները։ Եթէ նոյն տրամաբանութեամբ առաջնորդուինք և նոյն սկզբունքին հաւատարիմ մնանք, ի՞նչ իրաւունքով պիտի կընանք արգելք հանդիսանալ որ արտօնուի բարձրագոյն դասի Եկեղեցականներուն ևս որ ամուսնանան և շարունակեն իրենց պաշտօնը, յան-

զելու համար թողոքական Եկեղեցիներու դրութեան։ Ասիկա բնական հետևութիւնն է վերև որդեգրուած սկզբունքին և տրամաքանութեան։ Տակ ւիճ եթէ ուզուի նոյն անխտրութեան սկզբունքը դործադրել Աւետարանական հասկացողութեամբ, ի՞նչ արդելք կրնանք ունենալ կիսական սեփին քահանայացման, եռպիսկոպոսացման համար։ Թանի որ ըստ առաքեալին չիթ խտիր ոչ Հրէի և ոչ հեթանոսի, ոչ արուի և ոչ իզիս։ Խնչու այս պարագային ևս չյարդուի առաքելական անխտրական կանոնը, երբ մանաւանդ ներկայիս կանանց ձեռնադրութեան հարցը, կարգ մը երկիրներու մէջ, օրակարդի վրայ է։ Եւ տակաւին ինչեր կինան պատահիլ, երբ այսպէս կոչուած տրամաքանութիւնն ու տրամադրութիւնը գառնան մղիչ շարժակներ մեր մոտածողութեան և կեանքին, թուլցըներով աւանդութեան հասկուցողութիւնը, որ տոկուն արմատն է մեր կաղնիանման Եկեղեցին։ Աշխարհի մէջ, Վատիկանէն սկսեալ մինչեւ Արեելեան Օրթոտոք Եկեղեցիները, վերանորոգման լուրջ շարժումի մէջ են, բայց ծրադրուած աշխատանքով, պատասխանատուութեան ամենաբարձր աստիճանով։

Պատմութեան մէջ բնական է, որ ամէն շրջան ունեցած է իր զաղափարները, զգացումները, կանխակալ կարծիքները և իր մեծութիւններու կարդին՝ իր տկարութիւնները։ Ի վերջոյ, Եկեղեցին քարացած աւանդութիւններու անհասկնալի և անիմաստ հաւատոյ կանոնի մը կեղեր չէ, այլ կենդանի դործարանաւորութիւն մը, որ կը գործէ, կը մնանի և իր կարգին կը մնուցանէ ժողովուրդը, տուեալ պայմաններու մէջ։ Միւս կողմէն սակայն ժամանակին տրուելիք տուրքը պէտք չէ այնքան շատ ըլլայ, նուազեցնելու չափ ճշմարտութեան լոյսն ու նկարագիրը։ Ժամանակ և ճշմարտութիւն, մէկին կամ միւսին զերազանցութիւնը մէկ կողմէն կը ստեղծէ ժանձաղամտութիւն և միւս կողմէն վերացականութիւն։ Ի. դարու մեր կղերը ծանծաղամտօրէն մտածեց թէ զիտութիւնն ու քաղաքակրթութիւնը հակառակ են կրօնքին, թէ զանոնք հաշտեցնելու համար անհրաժեշտ է կատարել պահանջուած զիջումը, առանց մտածել կարենալու թէ ինչ որ սուրբ է և նուիրական, ինչ որ բանաւոր է և աստուածային, անիկա տեհական է միշտ, ոչ գիտութիւնը կը մաքառի անոր դէմ, ոչ ալ քաղաքակրթութիւնը կրնայ զայն ընդունել։

Ակներն է այսօր այն իրողութիւնը, թէ հայ ժողովուրդը ներկայիս կազմակերպուելէ աւելի կազմալուծման կ'երթայ, վասնդի Եկեղեցին, որ երկար դարեր պահապան հրեշտակն ու զօդակապը հանդիսացաւ իրեն, այլևս կենդանութեան քիչ նշաններ ցոյց կու տայ և տակաւ կը թերանայ ստանձնելու իր պատմական դերին պատասխանատուութիւնը։ Մեր Եկեղեցին աւելի քան կէս դար է նստած է իր Պետպատիլէի եղորին՝ անդամալուծուած ինքն իր մէջ։ Այժմ չունինք մէկը, նոյնիսկ մեր բարձրագոյն իշխանաւորներէն, որ զիայ թէ ան կրօնական և ազգային նուիրական և անյետաձգելի պարտաւորութիւններ ունի։ Վերջապէս ո՞վ պիտի ձերքազտէ մեղի այն ախտաւոր անտարքերութենէն որ կ'ամլացնէ մեր հոգին, կը լլատէ մեր արդէն սառած ու ժերը սուրբ և նուիրական գործերու և ձեռնարկներու ի խնդիր։

Հայ զաղթաշխարհը իր ընկերային և ազգային տարանշատումին հետունի նաև կրօնական ներքին անհաշտութիւններ։ Մեզի չեն պակսիր տնտեսաւ

կան գոհացուցիչ պայմաններ, ոչ ալ իբր ազդ ապրելու զիտակցութիւնը, բայց մեղի, երկու պատերադմներու միջև ապրող Սփիւռքի սերունդին, կը պակսի կրօնական աշխարհահայեացքը։ Այդ է պատճառ որ Սփիւռքի մեր ժողովուրդը տակաւ կորսնցնէ հայ հոգիին յատկանիշերը, զինք շրջապատող ազգութիւններու և մշակոյթներու մաշումին ենթակայ, Ան դադրած է կարծես գարաւոր մշակոյթի տէր ժողովուրդի մը համբաւին հաւատարիմ ըլլալէ։ Այս հանգամանքին արդիւնքն է որ այսօր դէպքերը կը վարեն մեր ճակատագիրը, բայց էր երբեմն երբ մենք մեր կեանքը կը շնէինք զէպքերու ազգեցութենէն վեր իմաստութեամբ և մղումներով։

Այսօր մեր կեանքը Սփիւռքի մէջ գաղթային է և շատ տարրեր չեն ցեղալէն։ Այսօր նորէն մեր ժողովուրդը կ'ապրի իր անապահով օրերը և միայն Եկեղեցոյ զաղափարին մէջ և հոգանիին տակ կրնայ կուռանուրիլ, Կղերապետութեան մասին չէ խօսքը, մեր ժողովուրդը բարեբախտաբար թոյլատու ողի մը չէ մնուցած նման ձգումներու հանդէպս։ Կ'ակնարկենք հոգեկան այն հանգիտութեան, ուր իրար կը դոնեն հայութեան բազմասեսակ արժէքները, զնահատման լայն չափանիշերով, անկախաբար իրենց իմացական մակարդակի խոշոր տարրերութիւններէն։ Մէկ դարէ ի վեր, յանուն նոր բայց օտար հանգանակներու խօսող մարգարէները սարսեցին, քանդելու աստիճան, մեր զոյութեան մէջ այն դարաւոր հանդիտութիւնը, միութիւնը, առանց կարենալ ստեղծելու ուրիշ միութիւն մը, որ կոռուան կարենար հանդիսանալ մեր ժողովուրդի ինքնութեան։ Հայ Եկեղեցիին զործն է, ինչպէս անցեալի՝ նոյնպէս և այս օրերուն, ստեղծելու այս միութիւնը, այսինքն վերահաստատելու ինքինքը իր երրեմնի տուաքելութեան և դերին մէջ։ Ընտանիք, լեզու, դպրոց, մամուլ, ասոնք անշուշտ ազգապահպաննման միջոցներ են, բայց անոնցմէ վեր է Եկեղեցին։ Կ'ըսենք ասիկա ոչ յանուն նախընտրութեան մը, այլ այն խորունկ հաւատաբով թէ թուումէ անցնող վերոյիշեալ ազդակները աւելի կամ նուազ չափերով կը մնան ենթակայ աղաւաղման և նուազումի։ Մեր ընտանիքը, հակառակ իր առհմիկ և սրբազն աւանդութիւններուն և առաքինութեանց, միջավայրի բերումներով սկսած է ենթակայ ըլլալ լուրջ քայլայման և չունի իր երրեմնի նուիրական և անխորտակելի միութիւնը։ Օտար կրթութիւն, օտար ամուսնութիւններ, օտար բարքեր, ընտանիքը կազմակուծող ազգակներ են և մեղի կը պակսին բաւարար միջոցներ կուրծք տալու այս աւերին։

Լեզուն մեր զոյութեան ողելէն անօթներէն մին էր գեռ երէկ, այսօր աւելի քան տժզոյն ազդակ մըն է։ Մեր դպրոցը կը բաժնէ նոյն ճակատազիրը։ Երբեմնի այս պաշտպան սուրբերը դժբախա բերումներու հարկադրանքին տակ անգօր կը մնան։ Ազդային յղացք և մեր հոգեկան և իմացական արժէքներու զուրգուրանքը աւելի քան երբեք պէտք է տեկական մտասեեռումը ըլլայ մեզի, զաղթաշխարհի մէջ, ատով արծարծելու մեր ներսը ցեղային այն ոգին, որ այսօրուան բոլոր մեծ ու փոքր ժողովուրդները այրող տենդն է։ Այս յղացքը որ դժբախտաբար սկսած է աղօափիր կը պայծառանայ միայն Հայ Եկեղեցինվ, որ մեր ազգային արժէքներու բիւրեղացումն է, զանոնք հողիացնող և լուսաւորող անհիւթական կրակը։ Փառաւոր այդ աւանդաբանը, ժամանակի ամբողջ մնշու-

մին տակ մնաց անաղարտ, և այս անոր համար մանաւանդ, որ իբրև պահապան մեր կրօնա-ազգային իտէ ալին, ամենէն անխողելի մասն է մեր ժողովուրդի հոգեկան և բարոյական գօրոյթին, դարերու ճնշումով և արիւնով շինուած ադամանդը, որ գիւրին չի փշրուիր, իր պահպանողական ոգին, շինուած դարձեալ մեր պատմութեան մեծ ռազմավայրին մէջ, դիւրութեամբ ենթակայ չի կրնար ըլլալ ժամանակի ազգեցութիւններուն։ Մաքառման դաշտին մէջ կրսնուած այս ինքնուրոյնութիւնը պէտք չէ որ այլայի նոր գաղափարներու և ազգեցութիւններու փշումներէն։ Մեր օտարութիւններու մէջ ինչ որ հայեցի է և համ ու իմաստ ունի, կու զ այ դարձեալ մեր Եկեղեցին։ Առանց մեր պապերու հրաշք հոգին և անոնց մեզի տւանդ թողած ժառանգութեան, մենք անբաւական պիտի ըլլայինք ինքինքնիս ըլլալու։ Որպէսզի մեր հոգին չհազնի օտար շապիկ, պէտք չէ որ խզուի շղթան որ մեր ներկան կը կապէ մեր անցեալին։

Իսկ ցեղային խտրութիւններու մեր օրերու կրկէսին մէջ ինքինքնուած հետ կարենալ մնալու միակ ապաւէնը Հայ Եկեղեցին է դարձեալ, որուն կրօնական հանգ սմանքը առաւելութիւն մը, անցազիր մըն է այս տեսակէտով, ոչ թէ անարձագանդ անցեալ մը, ինչպէս կը մտածեն շատեր դժբախտաբար։ Մեր հայրերը մեռած չեն մեռած ըլլալու համար, անոնք մեռոն իրազործել կարենալու գաղափարը կատարելութեան և ազատութեան։ Ահա թէ ինչու մեր բոլոր պարտութիւնները առաքինութիւններու վերածուած են, կազմելու խորհուրդը մեր յաղթանակին։ Պատմութիւնը մարդերու կեանքին յիշատակարանը ըլլալէ աւելի, երազներու և զաղափարներու հանդէսն է։ Ճիզը զոր ազգերը կ'ընեն, շինելու իրենց հողին պատկերը։ Քանի՛ ժողովուրդներ, երբեմն հզօր և ալիրական, այսօր չունին իրենց նողին սյդ պատկերը ազգերու պատմութեան պատկերասրանէն ներս, հակառակ իրենց թիւին և նիւթական յաղթանակներուն։

Մեծ երազի մը իրագործումն է Հայ Եկեղեցին, Լուսաւորչի առաքելական հոգիին կոթողը։ Մեր միտքին աշքերով դիտենք կարաւանը մեր սուրբերուն և հերոսներուն, որոնք տարազեղ ծալիկներու նման մեր պատմութիւնը շուշանեցին, առասպելական կրկէսի մը վերածելով այն հողը, զոր մեր ճակատազիրը ծփացող դրօսակը ըրաւ մեր պատմութեան մահասվիւր խորշակներուն։ Հայ Եկեղեցին ցեղին խճամտանքն է, ինչպէս կ'ըսուի այնքան գեղեցիկ կերպով, այն սրբարանը՝ որուն մէջ հայ կեանքը ամենէն աւելի մարզուցաւ դէպի բարին և կատարեալը, այն գանձարանը՝ ուր պահուցան ու կը պահուին մեր հոգիին ու միտքին գանձերը, բայց մանաւանդ փրկութեան տապանը՝ մեր պատմութեան արիւնուած ծփանքներուն դիմաց։

Հայութիւնը հարուստ ժառանգութիւն մըն է իր Եկեղեցիով։ Գուրզուարանք սննենանք իր նկատմամբ, մեր մէկ հատիկ զաւակի նման, Հայու հոգին ժանդ չի բռներ որքան ատեն Հայ Եկեղեցւոյ պատեանին մէջ կը մնայ պահուած։ Ան պէտք չէ ժանգոտի նաև այսօր, մեղի պարտադրուած այս օտարութիւններու մէջ։ Հակառակ այս մեծ ու քաղցր իրականութեան, մենք տակաւին չունինք մեր հասարակաց դրօչը, որուն ներքե անխոտիր բոլորս կարենայինք կենալ, Զունինք նոյնիսկ մեր հասարակաց երզը, որ բոլորս նոյն երազով և

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅՅ. ԵԿԵՂԵՑԻՈՅ

Ժ.

ՍՊԵՄԻ ՀԱՅՅ

Ծառ չենք զարմանար որ այսքան չնշին խնդիր մը, սքեմի հարցը, կրցեր է իր պատույ անկիւնը ունենալ եկեղեցական բարեկարգութեան ծրագրին մէջ։ որովհետև կը ճանչնանք մարդիկ որո՞նք բարեկարգութիւն ըսելով արդէն ուրիշ ոչինչ կը հասկնան բայց միայն հոգեոր երաժշտութեան արուած համերգային շողշողանք, ամուրիութեան չնշում և քահանաներու աշխարհականօրէն հաղուիլ։ Չենք զարմանար բայց կը ցաւինք անկեղծօրէն, տեսնելով որ այդ ճնշիմ մտայնութիւնը կրցեր է այնքան վերերը ենել, մինչև Գերագոյն Հոգեոր Խորհուրդի մէջ տեղ գտնելով։ ու ոչ միայն հարցը նկատի առնելու և զայն օրակարգի անցընելու համար իրրե խորհրդածութեան արժանի զործ մը, այլ մինչև իսկ այդ ռամիկ տեսութեան ի նպաստ կարծիք բանաձնելու համար։

«Զգեսար չէ անշուշտ որ կը շինէ հոգեորականը», ինչպէս կ'ըսէ Ֆրանսական առածք բայց բացաւարութեան անկարօտ ըլլալու տատիճան պարզ է նաև թէ կեանքի ամէն կազմակերպեալ վիճակ և դրութիւն, որ սկզբունք մը կը ներկայացնէ և սահմանուած է որոշ ուղղութեան մը վրայ արդիւնաւորելու իր արժէքները, սովորութիւն է և պէտք նոյնիսկ որ իրենները, այսինքն իր

խանդավառութեամբ կարհնայինք երդել, Հայ եկեղեցին մեր դրօշն է, որուն գիրեթին ներքե մեր բոլոր հատաւածները զինագուլի կրնան կանչուիլ։ Մեր երգն է, մեր միսին ու հոգիին բխումը, պուտ պուտ քաղուած մեր հազարամեայ վիշտէն, որ մեզ իրարու կը կապէ և իր շղարձին մէջ կը փաթթէ մեր վէրքերը և իր ալիքներուն վրայ առած կը տանի վերնականի անհառութեան։

Հայաստանեայց եկեղեցին անցեալին մէջ մեր մայրը՝ այսօր կրկին ի վիճակի է մեր հոգելէն և մշակութային արժէքները վերսափին պատսպարելու իր ծոցին մէջ, եթէ անոր սպասը ընող մեր օրերու եկեղեցականութիւնը հաւատայ իր գերին։ Հայ եկեղեցականութիւնը պիտի կրնա՞յ մէկդի նետել իր անտարբերութեան և անինքնաղիտակցութեան մաշկեակը, բանալով ինքինքը մեր անցեալի հրաշաղործ ոզիին։ Հայ եկեղեցականութիւնը պիտի գտնէ՞ ինքնինքը առօրեայ մտահոգութիւններէն վեր զզացումով դիմաւորելու, իր պարտականութիւնը։ Պիտի զիսնա՞յ զոհել ինքինքը, ոչ թէ յանուն սրբազրուած կամ նորաշէն հանգանակներու, այլ յանուն այն ոզիին, որ ընդհանուր է և հայեցի և անով գերազանցօրէն Քրիստոնեայ։ Այս իրովութեան մէջ միայն կրնայ ծակկի և չնշել Լուսաւորիչներու և Սահակ-Մեսրոպներու հոգին, որպէսզի այս ոզիով ներշնչուէին վերսափին Հայ եկեղեցւոյ զաւակները ի սփիւռս աշխարհի։

Ե.